

Ի ՆԿԱՐԱԳԻՐ ԾԱՂԿԱԲԼՈՒՐ ԼԵՐԻՆ

— ՆՈՒԱԳ —

Վայր լեռնադէզ դալարագեղ նոճիաճահ,
 Մացառալից եւ բազմասեպ եւ բարձրագահ,
 Զոր ոչ գործեաց լուծ երընջոց արօր կամ բահ.
 Ուր ոչ ուժէ կեանք մահացուի, արագ դայ մահ:
 Աշխարհակոյտ լեռոն երկնաբերձ վիթխար հըսկայ,
 Ըշտեմարան գանձուց բնութեան աստուածապահ,
 Սովոյ թիկունք, տուն անամնոց, տիք յոգնաշահ,
 Ի վաղընջուց անտի ստեղծեալ, կանգնեալ վըստահ:
 Կենցաղակցորդ կենդանագիր կերպաւորեալ,
 Ի զարդ որմոց խըճիւք քարանց դունաւորեալ,
 Կեղծգիւք նրկար կարծես անձամբդ իսկ յընթանալ.
 Դաշտ ընդարձակ ծովածաւալ զայն ընդդողեալ
 Պարունակէ ընդգըրկելով սըրտապընդեալ,
 Յազգի ազգի անթիւ բուսոց պըճնազարդեալ:

Հ. Ա. Ճ.

ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆՔ

Երիկունն հասկորուսակի մէջ: — Բըլ-
 րան վրայէն կու գայ մանչն, ձգելով իր
 երկայն շուքը գետնի վրայ. մեծ գաւա
 ղան մը մեծ ձեռքին մէջ, կաղամախի
 ծառի տակէն կ'անցնի, աղբիւրէն վեր
 կը սկսի երգել. երեկոյեան ցօղը կը
 սկսի իջնել քարակուտին մէջ: Ծիծառ-
 ներն գետակին եզերքը կը թռչըտին.
 ապուաներն անտառին մէջ իրենց տե-
 ղը կը փախչին. մինչդեռ բլրան վրայէն

գեղացի մանչն գալով, կը կանչէ. « Գճ
 պօս. քճ պօս. քճ. քճ. քճ »: Եւ հե-
 ոուէն, հեռուէն՝ դեռ կը լսուի նուազ
 ձայնն. « Գճ, պօս. քճ. քճ »:

Բակին մէջ գեղացին հանգիստ սըր-
 տով կը քալէ իրիկուան դէմ. կաղամաձ-
 ները և շղթաները կը կախէ պատէն.
 սայլատան մէջ կը մնան արօրն և լուծն.
 յարգն օրանին մէջ, խոտը մարագին
 մէջ. ցօղերն զով զով կ'իջնեն: Ընտանի
 ոչխարն մայելով կ'իմացընէ իր գալը.
 խոզերն կու գան իր քովը պոռալով:
 Աշխոյժ ձին կը ճանչնայ իր տէրը. մինչ-
 դեռ բակին մէջ գեղացին կը քալէ կան.